



գործել սիրող, ամէն ոէքլամէ վախճող իր բընաւ որու թեանը անախորժ պիտի ըլլար ասի, եւ արդէն իրեն պէս լայն ու հեռանկատ ժողով գործիչի մը գէշ ծառայութիւն մը մատուցանել պիտի ըլլար տարժամ ու անպէտ կենսադրականներ քանդակելը) . այս բանը կ'ընեն՝ զլիաւորաբար ցոյց տալու համար թէ ո՞ր աստիճան հրէշային էր վարձուէնքը զոր ունեցան այն անձերը որ իրենց զրգարտամուտութեան ակտը կըրցան յառաջ տանիլ՝ մինչև Արդուեան մը անտւանարկել վորձելու անասութիւնը :

Այլքսան Արդուեան նախկին աշակերտ Պոլսոյ կեդրոնական վարժարանին, ըստ վկայութեան իր բոլոր ընկերներուն ինչպէս եւ զինքը ճանչցող պոլսաբնակ Եւրոպացիներուն՝ ամենէն անձնուէր, ամենէն քաջասիրտ եւ ամենէն անկեղծ ու անշահախնդիր գործիչներէն մին եղաւ Պոլսոյ 95—96-ի յեղափոխական շարժումներուն, որոնց մէջ ընդհանուր ծրագրի եւ կազմակերպութեան թերութիւնները մեծ են եղած, բայց ուր, մեր մխիթարանքին ու մեր հպարտութեանը համար, Արդուեանի պէս երկաթէ զինուորներու ըլխիլը տեսանք մեր ժողովրդին ծոցէն : Պապը-Ալիի ցոյցին զլիաւոր դերակատարներէն մէկը եղաւ ինքը, եւ Բերայի եկեղեցիին մէջ Հայերու ըողոքարկու համախաբումին պարագլուխներէն մին : Թուրք ոստիկանութիւնը շատ լաւ հասկցած էր թէ Արդուեան ի՛նչպիսի վտանգաւոր ուժ մը կը ներկայացնէր : Այդ բոլոր տեղաշարժ օրերու միջոցին ձերբակալուած Հայերուն մէջէն, Արդուեան ամենէն ծանր հարցաքննութիւնը, ամենէն խիստ բանտարկութիւնը ունեցաւ՝ իրեն պէս մէկ քանի գործիչներու հետ . անտարակուսելի կերպով վիճակուած էր մշտնջենական բերդարդելութեան կամ նոյն իսկ մահուան դատապարտուելու, եթէ Փրանսական զեապանատունը, որ կը ճանչնար եւ կը գընահատէր զինքը, կորովի միջամտութեամբ մը զայն ազատած չըլլար Թուրքերուն ձեռքէն :

Բանտէն հազել ելած, Արդուեան վերսկսաւ ընդհատուած գործը, — միշտ պատնէշին վրայ, եւ միշտ առաջին կարգը : Իր անունը սարսափի պատկով մը շքանակուած էր՝ Թուրք ոստիկանութեան աչքին : Ամենէն դժուարին, ամենէն կոնտրոլ ու վտանգալից գործերը ինքը կը ստանձնէր : Զէյթունի ապստամբութեան ժամանակ, այն ջանքերուն մէջ զոր Պոլսոյ գործիչներն ի գործ դրին Զէյթունի քաջերուն օգնութիւն հասցնելու համար,

Արդուեանն էր որ կատարեց ամենակարեւոր գերը, — թէպէտ, ինչպէս զիտեմք, այդ ջանքերն իրենց նպատակին չկըրցան ծառայել, Նազարպէկի անխղճատութեանը պատճառով :

Որքան իր հաւատքն ու խանդալատութիւնը մեծ էր եղած Նազարպէկին համար եւ իր կարգապահ հպատակութիւնը բացարձակ՝ այն օրերուն ուր Նազարպէկը կը նկատէր ըւրջ ու պարտաճանաչ պետ մը, այնքան բուռն եղաւ անոր ազնկարութեան ու անբարոյականութեան բացայայտ ապացուցումէն իր զգացած զայրոյթը : Պոլսոյ Հնչակեան քոմիթէին զինքը պատուիրակ զրկեց Լոնտոն, Նազարպէկին եւ իր «կեղբոն»էն հաշիւ պահանջելու . ուրիշ բան չգտաւ հոն բայց եթէ փութիւն . եւ այդ «կեղբոնը» կործանեցաւ :

Անկից ի վեր, երբեմն անհատապէս, անկախաբար գործելով, երբեմն սրոջ գործի մը համար այս կամ այն մարմնոյն կամ խմբակին հետ համաձայնելով, Արդուեան իր բոլոր ուժերը նուիրեց այն դատին որուն իր կեանքը կապած է :

Թէպէտեւ «շատ գէշ նշանակուած» էր Պոլսոյ ոստիկանութեան տեսարակին մէջ եւ թէպէտ իրեն խստիւ արգելուած էր որք կոխել Պոլիս ուրիշ ծածուկ դուրս ելած էր, երկու անգամ մտաւ հոն դադանի, ատոր համար դիմելով ամենէն վիպասանական միջոցներուն, (որովհետեւ այդ անվախը տարօրինակ ճարպիկ մըն է միանգամայն) : Երկրորդ անգամուն Պոլիս կը մտնէր՝ հոյակապ ծրագրով մը, որ, եթէ իրագործուած ըլլար, Արդուեանի անունը մարդկութեան մեծադոյն բարեբարներուն կարգը դասելու արժանի պիտի կացուցանէր : Ծրագրիւր չիրագործուած մնաց . . . դրամի պակասին դոնհիկ բայց անողոք պատճառովը, ու քիչ մըն ալ կուսակցամտական էնթրիկներու անխուսափելի արգելքովը :

Վերջին երկու տարիները, Արդուեան Բարիզ ապրեցաւ : Այդ միջոցին տեղի ունեցան բանակցութիւնները Սուլթանին ու «հայ յեղափոխական կեդրոնական քոմիթէին», միջեւ, բանակցութիւններ որոնց առաջարկը կը բըղխէր Սուլթանէն եւ որոնք միեւնոյն ատեն՝ զուգահեռաբար տեղի ունեցան նաև «հայ յեղ. Դաշնակցութեան եւ Սուլթանին միջև : Այդ բանակցութեանց մէջ Արդուեան ցոյց տուաւ մտաւոր ու բարոյական կորովի, հեռատես ու ճապովի զիւանագիտութեան առաջնակարգ յատկութիւններ, որոնք սքանչացում ներ-

չընչեցին իրեն գործակցող Ֆրանսացի ու հայ բարեկամներուն. անոնք որ հիմա կ'ընեն տխուրօրէն հեղինու այդ «Հայ յեղ, կեդր- ջութիթէն» եւ անոր բանակցութիւնները, պի- տի օր մը գիտնան թէ այդ մարմինը, կազմու- ած հնչակեան գործիչներու եւ անկախ հայրե- նասէրներու խմբակէ մը որ իր ճիւղաորում- ներն ունէր Պոլիս եւ հայրենիքի մէկ քանի ներս կարեւոր կեդրոններու մէջ, կարծուածէն շատ աւելի լուրջ կերպով կատարեց այդ ձեռնարկը եւ երեւակայուածէն շատ աւելի մեծ աղ- զեցութիւն գործեց Սուլթանին մտքին վրայ: Սա կրնանք առայժմ յիշել որ Սուլթանը այդ «Յեղափոխական կեդրոնական ջութիթէն»ին ինչ- ըլլալուն վրայ գաղափար մը ունենալ փափա- քելով ցանկացած էր գիտնալ թէ ո՞վ էն ա- նոր գլուխը գտնուող անձերը, Արդուեան իր անունը հաղորդեց միայն, եւ ատի բաւեց որ- պէս զի Սուլթանը անգին կարեւորութիւն մը խախտելու մարմին մը իրեն ընդունուած ուժ- քով նկատելով իրատէ մը հանէր բա- րենորոգումներ խոստացող, բանակցու- ցիկները միջնորդ եղաւ, ոչ թէ ողորմելի Պիւլ- թեանց միջնորդ կարգ մը ապուշներ մէջ) այլ եւ իր կը գրեն մէկ քանի թիւթերու մէջ) այլ նոյն ինքն Ռարեղի օսմանեան դեպքերը, Միւ- յեր պէյ, որուն արբանեակներէն մէկն էր պարզապէս Պիւլթեանը, (հայ Յեղ. Գաշակ- ցութեան եւ Սուլթանին միջեւ միջնորդի դեր կատարող Տրքատ պէյն էր, եղբորորդի Տատ- եան փաշային):

Սյր բանակցութիւններով Արդուեան եւ իր գործակիցները նպատակ ունէին Սուլթանը մը- զել ընդհանուր ներուժով մը բոլոր բանտար- կեալներն արձակելու եւ մէկ քանի անհրաժեշտ բարենորոգումներ իրագործելու (գաւառներու մէջ ազատ երթիւնի վերականգնում, Միսի կաթո- ղիկոսական խնդրոյն օրինաւոր կարգադրու- թիւն, եւն), Սյս բոլորը եթէ իրականացնային, պիտի նպաստէին որ կոկորդէն խեղճուածի վի- ճակին մէջ գտնուող ժողովուրդը քիչ մը շուշ- անէր, ինքզինքը գտնէր, եւ ապրելու, բանակ- ձեւու կարելիութիւններ ձեռք ձգէր, բանակ- ցութիւնները զժողովուրդը ոչ մէկ արդիւնք չտուին (բայ ի խումբ մը բանտարկեալներու- ներսին) եւ ատոր պատճառը զլիաւորա- բար եղաւ Տատեան փաշան իր նենդ ու շահա- յուժ վարմունքովը, որով Գաշակցութեան եւ կեդրոնական ջութիթէն միջեւ պատակաւոր

ձեռք, եւ երկուքին անհամաձայնութիւնն օ- գուտ ջաղեց գործը վիճել տալու համար, մինչ- դեռ եթէ երկու մարմինները կուռ համաձայ- նութեամբ մը միասին վարած ըլլային բանակցութիւնները, հաւանական է որ մէկ քանի կարեւոր արդիւնքներ ձեռք ձգած ըլլա- յին: Բանակցութեանց թշնամեցութեան գրե- թէ յամբողջութիւնը հրատարակուեցաւ, Էննէսթ լալիսի հաւանութեամբ, Բիէու Գիլյասի կող- մէ խմբագրուած յօդուածով մը, Յրանսայի մեծարոյն հանդէսին, (Ռեվիւ տը Ֆրանսի)ին մէջ:

Սյն բոլոր յարաբերութիւններուն մէջ զոր այդ երկու տարուան միջոցին Արդուեան ու- նեցաւ Ֆրանսացի եւ անգլիացի մէկ քանի մե- ծանուն հրապարակագիրներու, գիտնա- ղէտներու եւ գրողներու հետ, իր անկեղծ, ուժեղ ու վեհանձն նկարագրով, իր ամբողջ կամաւորապէս ընդունուած զոհողութիւնն- րու եւ զըրկումներու կեանքը, եւ իր երկտասարդ արժիւի սուր, խրոխտ ու ալնիւ գէմքը խորին յարգանք ու համակրութիւն ներշնչեցին ա- նոնց, — եւ ատոր է որ զլիաւորապէս կը պար- ար իր այս անգամ վտանգէ ազատումը:

Սյր ամենը զինքը չէին գոհացնել: Բարեղի կեանքը, խմբագրատունէ խմբագրատուն թա- փառումը, Եւրոպացիներու հետ տեսակցու- թիւնները, գիւտնադիտական գործունէու- թեանը, ատոնք իր բուն միջավայրը, իր ճշ- մարիտ միջնորդը չէին. այդ բոլորը կ'ընէր՝ համակերպելով վարկեանին պահանջնե- րուն:

Իր բաղձանքը «վտանգի մէջ ապրելն» էր. իր բաղձանքը կուրի արբեցութիւնները վերստին ճանչնալն էր, կուրի ու եւ ձե- ւով: Ու տեսնողտ երկայն գիշերներու մէջ, վերջնական, վճռական պայքարին ծրագրերն- րը կը հիւսուէին իրեն ու իր մէկ քանի ընկեր- ներուն միջեւ: Օր մըն ալ, որոշեց մեկնել: Թէ ինչ նպատակով մեկնեցաւ Պոլիս, իր գաղանփքն է ատ, որ պէտք է միշտ իր գաղանփքը մնայ: Մեկնեցաւ, համաձայնելով վերակազմակ- շնչակեան ընկերութեան հետ, մասնաւոր ծրա- գրով մը: Մաս մը կը ցաւ իրականացնել այդ ծրագրէն որ ապագայ յատակադէժ մը հա- մար նախապատրաստական գործունէութեան ձեռնարկներու մէջ կը կայանար եւ կազմակեր- պութեան փորձ մըն էր զլիաւորապէս: Ծրա- գիրն ամբողջապէս կ'ըլլու ի չհասած, Արդու- եան մատնուեցաւ Հայէ մը եւ ձեռքակալուեցաւ:

իր ազատուժը, ըսի արդէն, կը պարտինք  
 եւրոպական հզօր միջամտութիւններու Բարի-  
 զի մէջ հ. Շարմիան, Էրնէսթ Լալիս, Վիքթոր  
 Պետառ դիմեցին Պ. Տելքասէին, Բիշխառ(\*), Բը-  
 րէսանսէ եւ ուրիշներ իրենց շքանակներուն  
 մէջ ջանքեր ըրին. Անդլիոյ մէջ, Ճէյմս Պրայս,  
 հանրածանօթ հայասէրը, Պոլսոյ անդլիական  
 դեսպանին դիմեց. Ամերիկայի մէջ օր. Ալիս  
 Մթնն Պլաքուել եւ մէկ քանի նշանաւոր ծե-  
 րակուտականներ դիմեցին Նախագահին : Մէկ  
 քանի ամուռան այնքան զուարիս որքան կո-  
 րովի ու վեհանձն ջանքերէ յետոյ, որոնց  
 մղչններուն մէջ Արդուեանի նշանածին, օր.  
 Ռաբէնի գլխադնական անձնութիւնը մեծ  
 տեղ մը գրաւեց, Փրանսական եւ ամերիկեան  
 դեսպանատուները յաջողեցան ազատել զանի  
 Թուրքերուն ձեռքէն(\*\*) :

Ահաւասիկ այն անձը, որուն վրայ գտնու-  
 եցան Հայեր որ մուր քան համարձակեցան :

«Բաժ» ստորագրող պարոն մը Պոլսէն հե-  
 տեւալը կը գրէր Վառնայի «Շարմուժ»ին .  
 «Ենի-Մահալէի մէջ ձերբակալուեցաւ Հայ մը  
 հոս արդէն ծանօթ Յ. Ա. անուամբ, եւ իբր թէ  
 Չ. Բ. ի ընկեր, «չարխալը» Հայ մը ամերիկեան  
 անցադրով : Չայն ձերբակալող «խըսպրը»  
 ոստիկանները շքանշան ստակ եւ սըր-քոմիսէ-  
 րութիւն ստացան : ... Մինչև օրս խեղճ եւ  
 բնասարդը Թուրքերու ճանկն է եւ կ'ըսուի  
 թէ տանջանքի մէջ է ... կը զրուցուի նաեւ  
 որ պարոնը յայտնէր է թէ կը ճանչնայ Պիւլ-  
 պիւլեան լրտեսը, սափակամիտ Տիգրան Ար-  
 փիւրը եւ այլ ատ կարգի թրքապէրներ, որոնք  
 իսկոյն բանս են հրատարակուողք ...»

(\*) Բիշխառ մէկ քանի յօգուածներ հրատա-  
 րակեց (Ատուռին մէջ Արդուեանի մասին . ա-  
 նոնցմէ մէկին կը թարգմանենք հետեւեալ մէկ  
 քանի տողերը. «այս օրերս ձերբակալուած ան-  
 ձերուն մէջ կը գտնուի Ալեքսան Արդուեան. . .  
 այն բաղմամբիւ Յրանսայի եւ օտար քաղաքա-  
 կան անձնաւորութիւնները, որոնք պատու ու-  
 հեցած են զինքը ճանչնալու, մեծ յարգանք ու-  
 նէին իր անխոնջ անձնութիւնները, ուղղա-  
 մտութեանը, քաղաքատեմեանը համար .  
 սուլթանը կ'ուզէ որ ան հիմա իր կեանքովը  
 հատուցանէ այն ոճիբը զոր գործից եւրոպայի  
 մէջ իր ճանչցած անձերուն ուշադրութիւնը  
 իր եղբայրներուն վիճակին վրայ հրաւիրելով :  
 Թերեւս պիտի չհամարձակի պարզապէս սպան-  
 նել տալ զանի. բայց անօթութիւնը, ցուրտը,  
 տանջանքները ստոր տեղը զիտի բռնին :

«Պոլսոյ ամերիկեան դեսպանը հարկաւոր  
 գիւտումներն ըրերէ որպէսզի Արդուեան ար-  
 ձակուի . արդարեւ, Բարիզի դեսպանատունէն

«Չելօ» ստորագրող անհատ մը, դարձեալ  
 Պոլսէն, կը գրէ Ամերիկայի «Հայրենիք»ին .  
 «Մարսիլայէն Փրանսացի տիկին մը կու գայ  
 Պոլիս հայ սպասաւորի մը հետ եւ կը բնակի  
 Բերայի պանդոկներէն մէկը : Բիշխառ ուրիշ  
 մըն ալ կը միանայ յիշեալ տիկինոջ, տղթութիւն  
 Բոխնէր անուամբ : Վերջինս Հայ մըն էր, իր  
 բուն անուէր Աղեքսանդր Արդուեան, եւ ամե-  
 րիկեան անցադիր մը ունի եղբր իր գրպանը :  
 Հայ մասնիչի մը կողմէ կը մատնուի եւ կը  
 ձերբակալուի : Սուզարկութեան միջոցին շատ  
 մը յեղափոխական թղթեր կը գտնուին, որով  
 կը հասկցուի թէ Աղեքսանդր յեղափոխական  
 ընկերութեան մը ներկայացուցիչն եղած է եւ  
 թէ զէնք կը բաժնէ Հայերուն՝ նոր ցոյց մը  
 ընկելու համար : Աղեքսանդր կը հարցաքննուի  
 եւ քաջասիրտ (?) յեղափոխականը ամէն բան  
 բացարձակապէս կ'ըսէ, այսինքն թէ ինքը յե-  
 ղափոխական մըն է եւ յատկապէս զրկուած է  
 ցոյց մը կազմակերպելու համար, եւն .

«Ասի անհաւատալի պիտի թուի շատե-  
 րուն, սակայն թող վստահ ըլլան թէ զէպքը  
 իսկական է . յեղափոխականը «Վահէ» կեղծա-  
 նունը կը կրէ, որ ամբողջ Պոլսը զիտէ  
 հիմա մասնիչին շնորհիւ . մասնողը, Պոլիս  
 Գատը-դիւլ բնակող փաստաբան Գէորգ Պիւլ-  
 պիւլեանն է որ համոզեց յիշեալը եւ Պոլիս  
 բերել տալով Թուրքին ճատնեց :

«... Արդուեան, վստահ իր ամերիկեան ան-  
 ցադիրին՝ խարտեցաւ զաւաճան Պիւլպիւլեա-  
 նէն եւ Պոլիս մտաւ ու ետքը եղածը չէյածը  
 բերնէն դուրս տալով պատճառ եղաւ 300  
 դժբաղդ Հայերու աքսորման :»

ամերիկեան անցադիր մը ստացած էր : Միւ-  
 ցեալ Նահանգները անշուշտ պիտի չուշանան  
 այդ առաջին քաղաքապար բանակցութիւննե-  
 րուն պահանջողական կամ բռնապատական մի-  
 ջոցներ յաջորդեցնել, եւն .»

(\*\*) «Օռօս»-ի 1133 թիւոյն մէջ, Բիշխառ  
 հետեւեալ տողերով կը ծանուցանէ Արդուեանի  
 արձակումը, զոր կը վերադրէ իմիտայն ամերի-  
 կեան միջամտութեան, մինչդեռ ամենաստույգ  
 աղբիւրէ գիտենք թէ Փրանսական դեսպանա-  
 անն մէկ քանի պաշտօնականները ամենակարե-  
 ւոր բաժին մը ունեցած են այդ զիւանադի-  
 տական յաջորդութեան մէջ :

«Պոլսոյ ամերիկեան դեսպանատան փոխա-  
 նորդին անձնական կորովի միջամտութեանը  
 շնորհիւ, Ալեքսան Արդուեան, որ բոլորովին  
 կամայական կերպով ձերբակալուած էր, արձակ  
 թողուեր եւ Թիւրքիայէն արտաքսուեր է :  
 Այստեղ յայտնեցինք թէ ինչպիսի անձկու-  
 թիւն կը պատճառէր մեզի բանտի մէջ փա-



որ»ի յօդուածը կարդաց, եւ «Նոր կեանք»ի մէջ հրատարակեց այդ յօդուածին թարգմանութիւնը՝ այդ բանակցութիւնները շատ ուղղամտաբար վերագրելով ոչ թէ Վեր . հնչ . կուսակցութեան , այլ ուրիշ մարմնոյ մը , «հայ յեղ . կեպը . քոմիթէ»ին :

Եւ այս սուտերու շարքը անով մանաւանդ պիտի լինէ որ դանձնը հրապարակ նետողը գիտէ որ սուտ են իր ըսածները : Ես գիտեմ թէ ո՛վ է «Բաժ»ը (եւ կը կարծեմ թէ «Չեյօ»ն ալ միեւնոյն անձն է) . այդ պարոնը շատոնց ու մօտէն կը ճանչնայ Արդուեանը , շատ անգամներ անոր ընկերներուն առջեւ անպայման յարդանքով խօսած է անոր մասին , գիտէ թէ ո՛վ է եւ ի՞նչ է Արդուեանը . բայց այս բոլոր մտաուածութիւնները հրապարակ նետած է , անուանարկելու համար կնճռոտ , վտանգաւոր կացութեան մէջ դանուտող ու լինքը զրպարտութիւններու դէմ անձնապէս պաշտպանելու անկարող գործիչ մը , եւ այդ ճամբով այդ գործիչին ետեւ դանուածող կուսակցութեան երեսին աղտի նոր խաւ մըն ալ արձակելու համար :

Անուն չկայ , բայց չկայ որ կարող ըլլայ այս ընթացքը որակել :

Ու որակում մը փնտռելով չէ որ . ատեն պիտի կորսնցնեմ : «Բաժ»ի մը հողին ինքնին զիսկաւ քիչ կը հետաքրքրէ : Այս բոլորը կը դրբեմ միմիայն ու շարքութիւն հրաւիրելու համար հայ յեղ . Դաշնակցութեան վարիչ մարմնոյն , այն խել մը դձուձ ու տխուր զրպարտիչներուն վրայ որոնք իր հովանիին ներքեւ այս անարգ սիստեմը ի գործ կը դնեն , կարծելով այդպէսով ծառայութիւն մատուցանել իրենց կուսակցութեան շահերուն . այդ տիպարներն են որ պիտաւոր պատճառը կազմած են այն ողբալի անհամաձայնութիւններուն , կռիւներուն , ատելութիւններուն որ այդ կուսակցութեան եւ ուրիշ կուսակցութեանց կամ անձերու միջեւ խրամտ են բացած , եւ մեր խեղճ ազգը այսօր բերած նետած կնայն պատուաւորած , պատակտուած , փսոք փսոք եղած , իրար բղքող հատուածներու բաժնուած ցաւալի վիճակին : Ծերագրերներու անաչառ քննադատութիւն , այս ինչ կամ այն ինչ ուղղութեան դէմ ուղղամիտ ու անկեղծ պայքար մը , երբեք վնաս չի բերեր ժողովրդի մը բարոյականին , որքան ալ սուր ու մոլեգին ըլլայ պայքարը . վնասակարը , զղուելին , ամէն տեսակէտով աններելին , առանց ո եւ է փաստի , առանց համոզումի , անձնաւորական կամ կուսակցամոլական նեղ ու

ստորին նկատուամերով՝ հանրային գործիչ մը կամ գործիչներու խմբակի մը պատիւը մրտաբու սրտեմն է , եւ անկարելի է գիտել չտալ որ այդ սրտեմը Դաշնակցական դրօշակին տակ սլքտացող կարգ մը պարոններ են որ ամենէն աւելի գործադրած են (\*) , եւ աստոր պղղիւնքը այն է որ այսօր Հայերը զերենք թուրքէն աւելի հայերու դէմ պաշտպանելու հարկին մէջ կը տեսնեն յաճախ . Այդպիսի տիպարներ են որ , օրինակի համար , հընարեցին այնքան մելլորամական պատմութիւններ Արփիարիանի դէմ , որպէս ի Արփիարեանը բարոյապէս սպաննելով՝ մահացու հարուածը տան այն կուսակցութեան որուն պարագլուխներէն մէկը եղած է ան . եւ սակայն , ինչ ալ ըսեն , ամէն անոնք որ Արփիարեանը կը ճանչնան , զիտեն որ ան իբր յեղափոխական գործիչ ունի անշուշտ թերութիւններ զոր ոչ ոք կ'ուրանայ , բայց շատ հեռու է ո եւ է կերպով նմանելէ այն տեսակ մը մեքիսթոֆելական պատկերին որով կը ձգտին զինքը ներկայացնել , Դաշնակցութեան վարիչ մարմինը այդ զրպարտիչներուն համար միշտ ցոյց առած է մեծ զեւրահաւանութիւն մը , ներողամտութիւն մը , գորով մը . ինչ որ , ատոնց ուղղութիւնը քաջալիւրելով , վնասակար է եղած ազգային բարոյականին . եւ որ մեծապէս վնասակար սահմանուած է ըլլալ նոյն ինքն Դաշնակցութեան շահերուն , որովհետեւ Դաշնակցութիւնը անշուշտ չի փափաքեր որ զինքը համարին տեսակ մը խոշոր սենտիքա զրպարտիչներու ընկերակցութեան մը : «Արփիարեան խնդիր» մը ազգին մէջ նե-

(\*) Ատենէն մը ի վեր Դաշնակցութեան արբանեակ թերթերը ամէն օր բողոքի ազդակներ կ'արձակեն «Մարտ»ի մէջ յօդուածին դէմ ուր Արփիարեան , Խաստուրի Չարգին առթիւ , Դաշնակցական գործիչները կը ներկայացնէր իբրեւ «զաւաղիներ» , իբրեւ Ռուսիոյ գերտակից գործիքները» , եւ այս զարհուրելի ամբաստանութիւնը մէջտեղ կը նետէր , պարզ ենթադրութեան մը վրայ հիմնուելով , առանց ո եւ է զբական փաստ երեւան բերելու . այդ ձեւով եղած ամբաստանութեան մը դէմ ամէն բողոք արդար կը գտնեմ : Բայց ինչո՞ւ Դաշնակցականները , որ կը շողջեն այդ յօդուածին դէմ , չեն նկատեր որ այդ սրտեմը գործածելով , Արփիարեան ուրիշ բան չէ ըրած բայց կեթ Դաշնակցականներուն իրեն եւ ընդհանրապէս ամբողջ հնչակեան կուսակցութեան դէմ գործածած զէնքերը իրենց դէմ զարձեւնել :

